

Դամքակառութիւնը տարաբախու աշխարհին  
Որ եղջանեկ ըլլան մարդեր բոլոր  
իւ մէհանին առջև ուրէէ պիտ' անցնին  
Քրոմանքը սազմոն մը զու մըրմընչէ  
Եղողաբազզ մնողներու Հոգիին  
Այն ատեն ես քեզ պիտ' օճան միւռոնվն  
Ու ըստաշնովը Հոտեան մախացին  
Ու Հոդմակու անտառին մէջ աշուրուց  
Եղողանակը ըլլան ու միջոն զեղեցիկ  
Քայէ, քայէ, ո՛վ ասապանին իմ, քայէ:

1909, Վեւեակ

ԱՀԱՐՈՒ

1. Ա. ՄԱՐԹԻՆԻ  
«ՀՐԵՇՏԱԿԻ ՄԲ ԱՆԿՈՒՄԲ»  
ՔԵՐԹՈՒԽԱԾԻՆ

ԱՐԵՒԵԼԵԱՆ ԽԱԳՈՒՄԲ

— ՀՅՈՒ —

Համարթինի բանաստեղծութիւնը լուսընկայի մը մեզմութիւնն ունի. ոչինչ, իր բով, Արեւելքի արեգակէն. Համարթին, անտարակոյս, Արեւելցի մը չէ իր արտայայտութեան եղանակովն, իր արուեստովը. — աւելի խոր կերպով է նա, իր երազկոտ խառնուածքովը: Իր բով կը պակսի միայն մինարէն և զլիուն վրայ արմաւենւոյ շուրջը ըլլալու համար այն Արեւելցիներէն մին՝ որ աշշերնին դէպ ի արեգակը կամ՝ մարգարէին գերեզմանը՝ դէպ ի անվերջ կեանցը կը հառաջեն:

Այս պատճառու նա կարօտը կը զգայ միշտ իր հոգւոյ նախնական հայրենիքներուն. — երկնքի և Արեւելքի: Որովհետեւ, իր բանաստեղծական գաւանանցներուն համեմատ, մարդն ճամբորդած է ծնամելէն առաջ: Նա զիտակից է. իր ծագման. կը սիրէ զայն. բաց ի զայն երգելէն նա պիտի հաւաքէ իր «Հրեշտակի մ'անկումը» զիւցազներութեան մէջ երկնային նուազահանդէններու և արեւելեան բանաստեղծութեանց արձագանները:

Համարթինի զիւցազնը հրեշտակ մըն է, կեղար անունով. զիշեր մը երր իր խումբը Արբանսնու մայրիներուն վերկ եկած էր դարաւոր ծառերուն հետ Հոգիին:

ուարանելու՝ կեղար կը նշմարէ հովտին մէջ Տայիտա անուամբ հովուուհի մը, և կ'որոշէ մարդ ըլլաւ:

Երկնքի պայշտառութեանց վարժուած՝ գիրազգ հրեշտակը զեռ ո՛չ մէկ զաղափար կազմած էր մարդկային դաւերու մասին: Այն պահուն երր իր թէերը կը թոշին՝ վինը միայնակ թողով մարդկային կերպարանքի մէջ, հրեշտակը կը սկսի իր ճակատազըլի զանոնութիւնն զգալ: Ջրհեղին առաջ է. կայենի ցեղը կ'ապրի Լիրանան լերան վրայ, մարդիկ անկեղծութեան մէջ են և բնութիւնը իր պատանեցութեան. կութեան. կեղար՝ իրեւ անծանօթ օտարական մը՝ զերի կը բռնուի կայենի որդիներէն և տերեներովլ — զարուն սովորութեան համեմատ — կը շղթայուի: Հիմա կեղար կը յիշէ իր նախկին մեծութիւնը, բայց անմեղութիւնը կորսուած է, և երկնքի զններն այլ ևս իր համար փակուած: Կարող չէ հասնիլ նոյն իսկ այն նպատակին որ զինըը իր փառքէն զրկեց. որովհետեւ եթէ առաջ չափազանց բարձր էր այժմ չափազանց ստորին է, այժմ զերի մըն է, անարժան կայենէն սերող խրոխուզովիներու կարզն անցնելու: Բայց Տայիտա կը զիայ իր թշուառութեանց վրայ և կ'անդրադառնայ թէ կեղար կը զանազանուի բոլոր միւս մանկանցուներէն, թէ նա գերբնական լոյս մ'ունի իր իմացականութեան և կերպարանքին մէջ. կը քակէ անոր շղթայները միասին դէպ ի անկոփ անսապատներն երթալու համար: Լիրան մը քարայրին մէջ ծեր մարգարէի մը կը հանդիպին որ միակ աստուածապաշտն է կուապաշտութեան դարուն մէջ. որովհետեւ նախաջրներեղեան հսկաները իրենց մայրաքաղաքին թաալրէրի մէջ՝ ուրիշ ո՛չ մէկ աստուածութիւն կ'ընդունին իրենցմէ զատ: Երբ մարգարէն նշմարտութիւնը կ'աւանդէ իրենց: բայց հազիւ աւարտած է նա իր խօսը՝ հսկաներու դահիները կը հասնին թաալրէրէն՝ օգապարիկի մէջ նատած. — մարդիկ զեռ դատապարուած չէին երկար փորձեր ընելու այսպիսի բարիքներ վայելելու համար.

— կը գլխատեն յանդրուզն աստուածապաշտը և կը կեղարը Տայիտայի և իր երկու որդուց հետ միասին կը տանին Բաալքէց, ուր Հսկաներու և աստուածներու թագաւորը՝ Նէմֆէտ՝ զիրենց բանտել կը հրամայէ, Բայց հսկաները, միշտ իրարու գաւաղուղ, զիշերային ինչոյցի մը ժամանակ զիրար կը ջարդեն և անոնցմէ վերջինը կը սպանուի կեղարէն, որ բանտէն ազատած, ժողովրդական ապստամրութեան մը զլուխն անցնելով՝ վերջ կը դնէ հսկաներու բռնութեան, Եթզափոխութեան ծայրայեղութիւններէն ձանձրացած՝ նա կը թողու Բաալքէրը և Տայիտայի և իր որդուց հետ կը մենին դէպ ի անապատ, առաջնորդը՝ կը մատնէ զիրենց և զիշեր ատեն Կ'անհետանայ. Տայիտա և իր որդից կը մեռնին անապատի մէջ անօթութենէն. Իեկար անոնց խարոյէին վրայ ինքընքը Կ'այրէ, և ճայն մը այդ պահուն Կ'իմացնէ իրեն՝ թէ դեռ իր մեղքը բաւուած չէ, թէ նա պիտի դառնայ զանազան անգամ դէպ ի մարդկային կեանքը, նորանոր թշուառութեամքը ապղելու և միշտ խարոյէի մը վրայ մեռնելու համար, Անմեղութեան Կորուսը հրեշտակի մ'անկումով այլարանելու գաղափարը նոր չէր Լամարթինի զիւցազներգութեան հրատարակուած պահուն. Պայրըն և Թովմաս Մուր նոյնը երգած էին: Այս պատճառուած ։ Փոմիրոյ և Ժիվ Լը Մէկրը և իրենց հետեղութեամք բոլոր ֆրանսայի գրագէտները կը հետեցնեն թէ Լամարթին այդ գաղափարը ներշնչուած էր անզիփացի բանաստեղծներէն: Այս պիտի ապացուցանեմ ներկայ բանախօսութեան մէջ թէ

- 1) Լամարթին ներշնչուած էր արևելեան քերթուածէ մը.
- 2) Գլխաւոր գաղափարին նմանութիւնը Լամարթինի, Պայրընի և Թ. Մուրի միջն յառաջ կու գան անկից՝ որ թէ Պայրըն և թէ Թ. Մուր ներշնչուած են նոյն արեւելեան աղբիրէն:

Կեղարին արկածները, ինչպէս կարելի է տեսնել մեր համառօս վերլուծումէն՝ կը բաժնուին երկու որոշ մասերու + — ա-

ռաջնը կը ներկայացնէ անդրջրհէեղեկեան ընկերութիւն մը՝ որուն յատկանիշն է մեծութիւն հասակի, ձեռնարկներու, ոճիրի. Երկրորդը՝ անհատական կեանք մը որուն մէջ միակ իր մը կը յարատնէ զանազան երևութիւններու ներքն. — դժրաղդութիւնը:

Այդ, դէպքերու այս կրկին շարքերը երկու տարբեր աղբիրէ յառաջ կու գան. Երկուցն ալ արեւելեան են, մին ցրիստոնէկան, միւսն խալամական: Աւելի պիտի խօսիմ առաջնին վրայ — որ գեռ դիտել տրուած չէ — երկրորդը անուանուած ըլլալով յաճախ նոյն իսկ Լամարթինէն:

Այսպէս պիտի ճանչնանը այս դիցազններութեան նախագյուղիւնը — եթէ հոգինեղը ունին զայդ, գաղափարնին ալ պէտք են ունենալ — Արոնտի ափերուն վրայ և Արարիոյ խնկաէտ անապատներուն մէջ, որովհետեւ այս բանաստեղծութիւնը կը միացնէ Լիբանանու մեծվայելչութեան՝ ովասիսի հեշտանքը:

Ա.

Բանաստեղծութիւնը՝ Արևելքի մէջ՝ մասն կը կազմէ նոյն իսկ կեանքի. առ ի չգոյէ թատրոնի, կը հաւաքուին երգիշին շուրջը. նա կը պատմէ կամ Կ'երգէ, ըստ որում իր զիւցազնը՝ որուն կը հետեւ հաւատարմարար՝ սովորական գործէ մը ազնուականին Կ'անցնի: Բանաստեղծութիւնը այն է՝ լեզուի մէջ՝ ինչ որ զիւցազնութիւնը կեանքի. այն նախնական մարդիկ դեռ ճարտարութիւնը չունին աննշան դէպքը մը փայլուն յանգերով երգիշու: Հագործանիկ զիշերները, Ցիրդուասիի Արարայներուն դիրքը պատմուած են՝ գրուելէ առաջ: Անցրնել օրը գործով, զիշերը բանաստեղծութեամբ ահա լաւ կեանքի իտէալ մը Արևելքի մէջ:

Սակայն այդ բանաստեղծութիւնները որ հմայուած ժողովրդեան առջն՝ զիշերուան յատակին վրայ՝ կը նկարեն Բարեկոնի առկափ պարտէզները, Պատուատու շբեզութիւնները, Խապահանի արքունեաց հանոյները, իրենց նախորդներն ունեցած

էին արդէն կոսպաշտութեան շրջանին։ Թրիստոննութիւնը կը թոււէր սպառնալ մտաւորական կեանքի այս տեսակին։ արեւեան երեւակայութիւնը սակայն, փոխանակ իսխտ վարդապետութիւններէ սահմանափակուելու, զանոնք ալ բանաստեղծութեան վերածեց։

Դիցարանական զլոյցներուն՝ յաջորդեց Աստուածաշունչը. մայրերը զայն կը պատմէին իրենց տղաբներուն, բանաստեղծները ժողովրդեան. բայց կ'աւելցնէին միշտ նը կարազրական հատուած մը՝ ունկնդիրները հմայելու, ողբերգական դէպք մը զանոնք յուզելու համար. Աստուածաշունչը կը նոխանար, կը փոփոխուէր՝ երեւակայութեամբ մենարանուած. պատմութիւնը վերածուեցաւ վիպասանութեան։ Բարերազդարար՝ սկսեալ քրիստոնէութեան Աղաքին՝ չպահսկեցան նրբանաշակ զրիչներ՝ որ զանոնք զրի առին։ Աղյաէս վաւերական Աստուածաշունչին հանդէպ կազմուեցաւ ուրիշ մը, ժողովրդական, դիցազներգական, Անվաներ Աստուածաշունչը՝ ինչպէս զայն կ'անուանեն հմտական շըրջանակներու մէջ։

Նա իր գերն ունեցաւ ո՛չ միայն կրօնքի պատմութեան այլ նաև համազգային զրականութեան մէջ. Պօղոս Առաքելոյն ուղերդութիւնները դէպ ի Դժոխք և երկինք՝ հեռաւոր նախերդանքը կը թուի Առառածային կատակերգութեան. դրախտի նկարագրութիւնները, Աղամայ միմիթարուիլը՝ ապագայի տեսիլըով՝ մեր նախնիքներուն տուած է նախանաշակ մը ֆրախտ կորուսեալի և վերջապէս ֆրանսական զրականութեան մէջ՝ Հրեշտակի մ' տեկումը ուրիշ բան չէ՝ բայց եթէ անվաւեր զրըցի մէկ մասը, Ենովքայ զիրքը՝ ոտանաւորով և արդի մտածութիւններով թարգմանուած։

Ապացուցութեանց համար պիտի գործածեմ Անվաներ Գրքի հայկական խմբագրութիւնը՝ հրատարակուած ի վենետիկ՝ Ենովքայ զրքի յունական հատուածները՝ հրատարակուած Պուրիանէն (Փարիզ, 1892) և եթովպական ամբողջական իրմա-

բազրութիւնը՝ գերմաններէնի թարգմանուած Քառուչէն (Թիւպինկըն, 1910)։

Լամարթինի դիցազներգութեան մակարին է՝ «Հրեշտակի մ'անկումը»։ արդ Ենովքայ Առաջին զիրքն ալ կը կրէ հետագայ տիտղոսը. «Հրեշտակներու անկումը. անոնց առժամանակեայ և վերջնական պատուհասը»։

Թեսոյ Լամարթին կը պատմէ հրեշտակի մը փոխանցումը հոգեկանէն՝ մարդկային կեանքի.

«Այս ժաման ուր օրուան ազադակը կը սկսի նիբռէլ, Լսելու համար երեսոյեան անզգալի հառաջանքը, Անոնցէ (Հրեշտակներէն) մի քանին, թափառելով այս կես՝ իսաւարին մէջ Ենած էին սուանիկ մայրէնիրու կատաներուն գրայ, Առաղեցն զւու ի ծովերը, իրը ի զզայու կ'ամար, Անուս որիշ բան չը՝ բայց եթէ չոզի մը հապարաւոր նուազներով։

Միայն Աստուած և անսահման ընելիքը Կարող էր զանազաններ անհուն ներդաշնակութեան այս նիբը,

Հրեշտակները, լուսիքնը և զիշերը մտիկ կ'ընէին Բուսական այս մեծ խմբերգին, և մայրէնիրը կ'հրզէն»……

Աղանց արթննալու այս մեծ խմբերցէն՝ Տայիտա հովուումին կը նիբրէէ հովտին մէջ, մինչ կեդար՝ նուազածելու ըզրաղած՝ կը տեսնէ հականներ որ յառաջ կու զան մութին մէջ։ Մարդկանց որսարդիներն են անոնք. կը շրջին մարդիկները զերի ընելու և զանոնք Բաւալրէրի մէջ վաճառելու համար, կեդար՝ որ մարդը ըլլալու մտահոգութեան մէջ է՝ Տայիտա վտանգի մէջ տեսնելով, բարեգործութեան զաղափարով կ'արդարացնէ իր ընելիք քայլը, և զթութիւնը իր յաղթանակը կը տանի.

«Անհակարոզ փափակ մը փոփոխած էր իր Էութիւնը. Ենած էր այն՝ ինչ ուլուչն պիտի սարափէր.

Զայտոն երկրաւոր տեսնելի՝ զարմանալի՛ ինոյթ՝ Ուր միքը՝ մարդկային պատենին ներցի թափանցիկ՝ Նիւթէ իր գամութեան բարձրացնելով».

Զայն կը սողորէ իմացականութեամբ և զեղեցկութեամբ կը զարդարէ»։

Համարթինի կուաշին Երզը — ուր նա հրեշտակներուն անունը<sup>3</sup>։ այսպէս ձայն մը հրեշտակին կերպարանափոխումը կ'երգէ — կը համապատասխանէ ճիշդ Ենովքայ Ա. Վրցին՝, որուն վերնագիրն է։ Հրեշտակներուն ամփումը, իրենց առժամանակայ և վերջնական պատուանար։

Արդ Ենովքայ զիրքը կը պատմէ — հիշումուած Աստուածաշունչի այն վկայութեան վրայ՝ ուր կ'ըսուի թէ Աստուծոյ որդիները սկսան կայենի ցեղին հետ խնամենալ — թէ հրեշտակներու մէկ մասը խորհուրդը ըրբաւ աշխարհը զալ, բայց

«Ոչմազա, իրենց զիմաւորը ըստւ, ես կը գախեմ որ դուք պիտի չկարենաք այս զրոքը ի զուուի հանել և անեն վրը ևս պիտի ստիպուիմ միայնակ քաւել այդպիսի մեծ մերք ուր, Այս ասեւ ամենը պատասխանացնի և բախ Ավոգենին պիտի մեր ամենին նորվագութեանը նորվագութեանը ուր մեր զիմաւորութենչն ետ չկենանց, այլ իրազորենն՝ ինչ որ զիմաւորութենին ունինց ննջուաւ։

Այս ժամանակ ամենցը երգունցն և զիրքը ստիպեցն նորվագութեան։

Երկու հարիւր հոգի էին այն հրեշտակները՝ որ Ցարչէի ժամանակ՝ Հերմոնի կասարին վրայ իշան։ Եւ անոնք լւսու Հերմոնի կոչեցին, որովհետեւ անոր վրայ որ իրդուցնաց և զիրքը բանադասեցնել նորվագութեան և իրենց զիմաւորներուն անուններն էին հւայանենքը։ Ամենազա, իրենց զիմաւորը, Ավրահիպ, Արամէնէ, Անեպէնէ, Թամափէն, Դամուէն, Դասէնէ, Եղանէնէ, Սարաւալ, Ազաէն, Արմէրո, Գաթրաւէ, Անանի, Զաքապէն, Սամագէնէ, Սարգաւէն, Թուրէն, Սունեաւէ, Արսախաւ, Անսնը իրենց զիմաւորներն էին. ասոնց և ուրիշներ առուացան»։

Այս երկու հարիւր հոգւոյ խումբին մէջն է որ փինտած է Լամարթին իր կեդարը։ Այս կանչուած էր ոչնչէն՝ Տայիստայի պահապանն ըլլալու համար, ուստի միաժամանակ ծնած են անոնք, մին երկների մէջ և միւսն երկարագունտի<sup>2</sup>։

Ինչու համար զիս հանեց երջանիկ ոչնչութենէն՝ Այս պահուն երք զու ծնար.. Ահ, յորմէշեաէ դուն կը մեծաս իմ հայուած ալքն՝ [որու ներքէ]

Քանիցու չկարենալով թեզ բարձրացնել իշնել զուացի..

Դան ինձ չտուիր, ո՛մ Աստուած, իրք միակ տեսարան՝.. Եր բայցնը որպէս զի հսկեմ անոնց վրայ, իր սիրութ՝ [որպէս զի զար ուրախացնեմ։

Արդ Ենովքայ զրբին մէջ՝ Պահապանն ուրիշ բան չէ բայց երկիր իշնող

հրեշտակներուն անունը<sup>3</sup>. այսպէս ձայն մը Ենովքայ կ'ըսէ<sup>4</sup>.

Ո՞ւ մատենազիր արդարութեան, իմացո՛ւր երկների Պահապաններուն՝ որ բարձր երկինքը թողուց

Հսկաները կը կոչուին Ենովքայ զրբին մէջ՝ Պահապաններու որդիներ, և Յորեւ Մինից զիրքը որ նոյն անունը կը գործածէ միշտ՝ կ'իմացնէ թէ պահապաններն պաշտօնը երկրիս վրայ ունեն անկեալ հրեշտակները։

«Ասուած սաստիկ բարկացաւ այն հրեշտակներուն ուժ՝ զոր երկիր ուրարկած էր։

Հրեշտակը, կ'ըսէ Լամարթին<sup>5</sup>

Կրնար երբեմ իր մեն և իր բնութիւնը փոխեւ, Եւ իր ուզածն պէս՝ ուրիշ շրջանակի մը մէջ մտնելով՝ Աստուման մը զար իշնու՝ մահկանացուին խօսելու հաւաքուր մար։

Մակայն կարելի չէր անպատիժ այս ազատութիւնը վայելել. կեղար օր մը խարոյրկի վրայ պիտի մեռնի՝ և երկնային ձայն մը իրեն պիտի ըսէ<sup>6</sup>.

Գնաւ, իշիր, դուք որ ուզեցիր իշնուաւ. Զափէ՛ անկեալ հոգի, անկումք՝ իղումտանըրդ խայթեւ՝ [ըուն հետ։

Բաէ թէ ինչ է կեանը և ինչ է մահուան համը. Դայց իրենց պիտի չքարծրանաս մինչն երկինք որ զիզզ [ինաւ։

Բայց եթէ էակի սանդուիին հարիւր աստիճաններէն, Եւ իրացանչիրը՝ բարձրացած ժամանակ՝ ուսդ պիտի այլը<sup>7</sup>.

Եր գու ուրիշ պիտի չզաւուի Բայց եթէ երք այս ամենդ՝ չորս հոգմերուն ցանուած՝

Ժամանակէն միանալով և Աստուծունը հոգի ստանալով՝ Հոգուց նոր զանանելու շնուելու համար Բուլոր աստրերն անուս վերստին ցու մարմինդ, Եւ առավ հոգուց նոր պատեան մը՝

ինչ անզամ նորոց ցու կեանըդ և ստանացնց. Միայն եթէ թողութիւնը, սիրոյ բարձրութիւն, Չիշնայ՝ կենանի՝ այս մահկանացու բնակարանը։

Ենովքայ զրբին մէջ Աստուած կ'որուտայ իր ահաւոր վճիռը՝ անկեալ հրեշտակներուն։

«Այսուհետեւ դուք երրէն դէպ և երկինց պիտի չքարծրանց».

1. Տե՛ս եթովական խմբագրութիւնը, էջ 238.  
2. Էջ 36. - 3. Տե՛ս էջ 242, 243, և այլն. - 4. Էջ 243.  
- 5. Էջ 24. - 6. Էջ 401. - 7. Էջ 245.

Եղյն տողը, լամարթինի քով, կեղար կ'արտասանէ երկնցի մէջ՝ երբ նա կ'ըսէ ուրիշ անկեալ հրեշտակներու վրայ խօս սելով.

«Երբէք չկրցան գարն բարձրանալ վերտին՝ Հոն ուր մնաց կը գտնուինց !»

Կեղար դատապարտուած է խարոյկի և կերպարանափոխութեանց, արդ Ենովը ալ հեծած ամպի մը և հողմերու վրայ — իր սովորական կառըն և ձիերը — կը սրանայ դէպ ի աշխարհիս ծայրը. կը համնի աշուել վայր մը ուր ոչ երկնց կը տեսնէ իր զլխոն վրայ և ոչ ափ մը հող իր ուսքին տակ. նոս կը վերջանայ ամէն ինչ. դատապարկութիւնը միայն զինք կը շրջապատէ, սակայն տակաւ իր աշշերը կը սկսին զանազանել անդունդներու խորը եօթն աստղեր՝ որ կ'այրին հրաբուխային լեռներու նման. կը հարցնէ իրեն ընկերող հրեշտակին թէ ուր կը գտնուի. Նա կը պատասխանէ.

«Դո՞ւ է որ մեղանչոյ հրեշտակները իրենց հոգները պիտի մարելն՝ ստանալով զանազան տեսակի կերպարանքներ».

Հրեշտակի մ՛ անկումին մէջ՝ հրեղէն գունդերը կը փողը անան խարոյկի վերածուելու համար, դատարկութիւնը անապատի կը փոխուի, բայց անկեալ հրեշտակները չեն ազատիր կերպարանափոխութեանց հարկէն:

Կեղար՝ լիբանան լերան վրայ մարմին առած՝ կայինի որդւոց զարմանցին առարկայն կը դառնայ. ո՞վ է այս օտարականը. ուսկի՞ց. կ'իջնէ ան. Նախ կը մտածեն անոնց կեղարը սպաննել. բայց Այսիս ամբոխը կը հանգարտեցնէ.

«Ո՞վ որ մահուան վրայ կը խօսի՝ ամօ՛թ իր մտածման... Աստուած հաշիւ պիտի պահանչէ այս արեան համար... Սակայն պէտք ենք անխօնեարար յանձնել Ֆայլի քրկութիւնը՝ իր թափին, Արաւ՝ (Կեղար) վատան մ՛է, և մեռած՝ ոճիր. Թո՞ղ ապրի, բայց որպէս զի իր մեռնը զմեզ չճնչէ, կամ չետակի մնց մեր բայլերը լւա ևս յայսնելու հաւաքարութեանէ. կամ իշխէ օր մը մեր արեան խամենալ՝ Թո՞ղ ապրի, բայց զերի՝ զերիներու մէջ,

— Այսու, թո՞ղ ապրի, թո՞ղ ապրի, ստնակապերը թրբէ. Կաղաղակէ, ծափահարելով, բոլոր ժողովուրդը միան՝ [գամայն]:

Ենովը զրցին մէջ՝ Աստուած կը հրամայէ ինափայէլի.

Շղմայ զարկ Աղազգելի՝ ձեռցերուն և ուտեած գինց խաւարի մէջ Յ.

Այս նախագգուշութիւնը ձեռց առնուածէ, որպէս զի անկեալ հրեշտակները երկնցի բոլոր զաղտնիքները չյայտնեն մարդկանց. Աստուած կ'ըսէ Պահապաններուն.

Դուք երկնցի մէջ էիք և թէպէս բոլոր զաղտնիքները ձագի յայտնուած չեն, բայց այն անարդ գաղտնիքն ալ զոր կը ճանապարհը՝ դուք յայտնեցիք ։

Լամարթին այս դէպը ջանացած է մարդկային դարձնել. Կեղար կը շղթայուի՝ կայենի որդւոց զաղտնիքները չմատնելու համար, մինչ Ենովը գիրըը ստեղծած է քրիստոնէական Պրոմեթեսներ:

Սակայն եթէ Լամարթին կը հետեւի Ենովը զրցինակին՝ ոչ թէ անոր կարուելուն համար, այլ վասնզի անոր ընկերութիւնը հաճոյը է իրեն. Խնըը ցննագատն ու դատաւորն է իր առաջնորդին: Երբէք ոյժ պիտի չպակսի իր թեկրուն՝ հեռանալու համար անկից երբ կը նշմարէ՝ եթերին մէջ՝ աւելի ծիծագկու գաւառ մը բան այն դատարկութիւնը որուն մէջ կը թափառի յաճախի Ենովը ամպը:

Այսպէս՝ վերջնոյս դիւցազներգութեան մէջ՝ հրեշտակները կը յիշեն զեռ ինչ որ սովորած էին երկնցին մէջ, զայն կը սովորեցնեն մարդկանց. անոնց վերջին աստիճանի հետաքրքրու հիւրեր են. Կեղար, Լամարթինի քով, մոռջած է ամէն ինչ. Նա ունի բոլոր տգիտութիւնը որ հարկաւոր է կատարեալ մարդ ըլլալու համար: Կը թոթովէ նա միամեայ մանկան մը պէս:

Կեղարու դասակարգի հրեշտակներէն ծնան նախաջրհեղեղան հսկաները անոնց մէ, կ'ըսէ Լամարթին՝

Ար ձնանելին երբեմ տարորինակ քնութիւններ. Մարդկի՝ աւելի մեծ ցան մարզը, և Աստվածներ նուազ  
մեծ ցան Աստվածը, Գրաւելով անասունի և հրեշտակագետի միջն եղած  
միջնը.

Հրէներ գոր իրենց բնութիւնը կը դատապարտէր  
Երկնի օնամար ցաւելով՝ երկիրս վրդովիլու։  
Անշօպակի մեծ աշխարհին և այս մարմններու աշ-  
իարձին։

Ու որ զետէ, որդեակ, զարմանալի աղերսներ....

Եթէ չկայ հրւէլ մը բռւըր բնութիւնն մէջ,

Որի զնակի մը, նիմին հէս մը։

Որ չլայտէ չակն և կանցը մեր աչքրուն։

Ստրին անհուն՝ կը բացարէտ մեզ երկնելի անհունը.

Անյատակ յաւիտենականութիւնը ցամաց ափ ըսնի։

Եւ ինչ որ տմէն ինչ կը լցնէ՝ լի ճանչնար զատար-  
կութիւնը։

**Դէպքը՝** զոր լամարթին ապացուցանել  
կը ջանայ փիլիսոփայօրէն՝ պարզ կեր-  
պով պատմուած է ինովքայ զրբին մէջ.  
հրեշտակներէն՝ կը ըստ

ցնան հսկաներ՝ որ 3000 ոսք բարձրութիւն ունէին։

Բոււսական բնութիւնը շուտով կը սպա-  
ռի և այլ ևս ինքզինց անկարող կը զգայ  
այս հսկաները կերակրելու, ահաւասիկ  
ծագումը՝ անասուններու մին ուտելու  
բարբարոսութեան։

**Հսկաները,** կ'ըսէ ինովքայ զիրթը՝

Կը սպատէին մարդու աշխատանքներու պառակները,  
Բայց որպէսն այլ ևս ոչինչ կարող էին իրենց հայթ-  
հայթէլ, սկսան փասնէ թաշուններուն, չորրոտանին-  
րուն, զեռաններուն, և ծիներուն, և իրարու մին ուտել  
և արին իմել։

**Յորելինից զիրթն ալ խօսած է այս**  
**անզթութեանց վրայ։**

Վնասեցին կենդանիներուն, թուլուններուն և ամէն  
բանի որ կը շարժի և կը բաւէ երկրի վրայ։

**Նոյնը կը պատմէ լամարթին՝ զրեթէ**  
**բառացի։**

Որի բռւըր թաշունները, չորի բռւըր միները  
Ամէն ինչ որ աշխարհին մէջ կը թովի, կամ կը լողայ  
կամ կը սոսայ։

Իրենց հանոյթին համար մենաւոլ՝ անութ մահերով,  
Ամիսուն համերով կը կազմեն իրենց ինչոյք։

Բոյսերու անբաւսականութիւնը հսկանե-  
րու քաղցին հանդէպ՝ այսպէս բացա-  
տրուած է լամարթինէն։

Արդ այս մարդիկները, որդեակից, կը մասց ցաղցը յազե-  
ցնելու համար,

Բաւական չեն զաներ պառազները՝ զրոս Աստված իրենց  
մեռքին տակ դրաւ։

Իրենց անցագ ամբոխը մէկ արեգակի մէջ կը սպառէ  
ինչ որ հազար արեգակներու մէջ հագել կը բուրցնեն  
անտառները.

Ի զուր՝ ծովու մը նման՝ փրփրացող հորիզոնը  
կը ծուալի՝ աշեն կորսուելու չափ ցորենոյ ալիքներով։

Ունիով մը Աստվածոյ չէ՞ ուսկից կը սոսկայ բնութիւնը՝  
Ասեւնը կը ինդուն ուրիշ կերակուր մը։

Իրենց աղմա ցաղցին մէջ՝ նա կը վագէ հեղեղօքն։  
Դիմակները չոն դիզուած են կոյտերով։

**Ապակայն թիչ յետոյ կենդանիներն ալ**  
**անբաւսական եղան հսկաները կերակրելու**  
**և անոնց ստիպուեցան մարդիկները ուտել։**

Որովհետեւ մարդիկները, կ'ըսէ Ենովքայ զիրթը, ոչինչ  
կարող էին հայթայթէլ իրենց, հսկաները իրենց գեց  
գարծուն և զիրենց լափեցին։

**Հետեաբարը անդրջրհեղեղեան անսահ-**  
**ման անտառներուն մէջ, հսկակակից ծա-**  
**ռերու ցով կարելի էր նշմարել հսկաները՝**  
**որ եկած էին թոչուն, եղջերու կամ մարդ**  
**ուսալու իրենց սոված որդիները կերա-**  
**կրելու համար։ Գեղեցիկ և անգոթ է այս :**  
**Լամարթին պատկերին մէջէն մերժած է**  
**խորշելին, պահած՝ նկարչականը. իր հըս-**  
**կաներն ալ մարդիկները կը գերեն՝ բայց**  
**միայն զանոնց բաալրէցի մէջ վաճառե-**  
**լու համար։**

Ու մէկ որորդ իշխոց բարձրանալ հան ուր կը զատ-  
ինութիւնը,  
ինչ անպիտան արուեստ է մարդիկներ սրսալը։

**Այս հսկաները կարելի պիտի լլլար**  
**գաղաններ նկատել. բայց լամարթին կ'ի-**  
**մացնէ թէ անոնց իրենց առանձին իմաս-**  
**տափրութիւնն ունէին և զաղափարականի**  
**մը կը հետամաէին իրենց կեանցին մէջ։**

**Հ. Կ. Տ. Ասաւանսաւ\***

**Շարայարիի**

1. կէ 238. - 2. կէ 238. - 3. կէ 53. - 4. կէ  
185. - 5. կէ 180. - 6. կէ 238. - 7. կէ 44.

\* Ճառախօսած է Ֆրիպուրկի Համալսարանին մէջ,  
Ծ. Խոր.